This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

+ *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
+ *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
+ *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
+ *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at http://books.google.com/

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ՀՐԱՀԱՆԳ

ԱԶԳԱՅԻՆ

ՎԱՆՕՐԷԻՑ ՀԱՄԱՐ

ՎԱՒԵՐԱՑԵԱԼ

Ի ԿՐՕՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԽԱՌՆ ԺՈՂՈՎՈՅ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՅՈՎՍԷՓԱՅ ԳԱՎԱՖԵԱՆ

— 1872 —

Sahmanadrakan Hrahang...

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ՀՐԱՀԱՆԳ

ԱԶԳԱՅԻՆ

ՎԱՆՕՐԷԻՑ ՀԱՄԱՐ

ՎԱՒԵՐԱՑԵԱԼ

Ի ԿՐՕՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԽԱՌՆ ԺՈՂՈՎՈՑ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

15 р.

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՅՈՎՍԵՓԱՑ ԳԱՎԱՖԵԱՆ

— 1872 —

3230

THE UNIVERSITY OF MICHIGAN LIBRARIES

GRAD

ERLN

3220

Bu[illegible]

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ազգային Սահմանադրութիւնը կը տրամադրէ որ իւրաքանչիւր վանք իրեն համար յատուկ կանոնագիր ունենայ. և այդ կանոնագրոց հիմնական տրամադրութիւնը գծած է (յօդ. 48)։

Բայց ըստ որում այն հիմնական տրամադրութեանց համեմատ իւրաքանչիւր վանքի մասնաւոր մատակարարութիւնը իր Միաբանութեան կը վերաբերի . . . [illegible]նուն վրայ ընդհանուր տեսչութիւնը Կրօնական Վարչութեան. և ըստ որում իւրաքանչիւր Միաբանութիւն պէտք է որ գիտնայ թէ ի՛նչ է իր մասնաւոր մատակարարութեան սահմանը, և ի՛նչ է Կեդր. Վարչութեան ընդհանուր տեսչութիւնը. և թէ ի՛նչ են Միաբանութեանց և Կեդր. Վարչութեան յարաբերութիւնքը մէկմէկու հետ. Կեդր. Վարչութեան Կրօնական և Քաղաքական Խառն Ժողովոյ յանձնարարութեամբը Վանօրէից խորհուրդը պատրաստեց Ներկայ Սահմանադրական Հրահանգը ազգային Վանօրէից

Գ

համար, զոր Խառն Ժողովը քննելով վաւերացուց 'ի նիստ Լէ. և որոշեց տպագրութեամբ 'ի լոյս ընծայել։

Հետեւաբար իւրաքանչիւր Վանահօր և Միաբանութեան կը մնայ այսուհետեւ ըստ այսմ վարուիլ. և իրենց ներքին կանոնագիրը՝ սոյն Հրահանգին համեմատ և իրենց դրից և այլ մասնաւոր հանգամանաց պատշաճութեամբը պատրաստել, և Կեդր. Վարչութեան ներկայացնել։ Բայց մինչեւ այդ մասնաւոր կանոնագրին հաստատութիւնը, իւրաքանչիւր Վանք պարտական է սոյն Հրահանգին համեմատ վարուելու։

30 Դեկտեմբեր 1872
Ի Պատրիարքարանի Հայոց
Ի Կ. Պօլիս։

ՆԱԽԱԳԱՀ
ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
ՊԱՏՐԻԱՐՔ Կ. ՊՕԼՍՈՅ
ՄԿՐՏԻՉ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԽՐԻՄԵԱՆ

Դիւան Կրօնական Ժողովոյ

ԱՏԵՆԱԴՊԻՐ	ԱՏԵՆԱՊԵՏ
Մ. Վ. ԻԶՄԻՐԼԵԱՆ	ԹԱԴԷՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Դիւան Քաղաքական Ժողովոյ

ԱՏԵՆԱԴՊԻՐ	ԱՏԵՆԱՊԵՏ
Մ. Գ. Փ. ՓԱՓԱԶԵԱՆՑ	ՍԵՆԵՔԵՐԻՄ Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԱԶԳ. ՎԱՆՕՐԷԻՑ ՀԱՄԱՐ

Ա.

ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

1. Իւրաքանչիւր վանուց Միաբանութեան մէջ գտնուող Եպիսկոպոս, Վարդապետ, սարկաւագ և կիսասարկաւագ, անդամ են նոյն Միաբանութեան Ընդհանուր ժողովոյ, իբրեւ Միաբան հաւասար իրաւամբ:

2. Եթէ վանք մը բաւական թուով Միաբան չունի, գտնուած Միաբանները (որոնց թիւը 3 կամ 2 մինչեւ 1 ալ ըլլայ) Ընդհ. ժողովոյ և Տնօրէն խորհրդոյ պաշտօնները կը վարեն Վանահօր նախագահութեամբը, մինչեւ ըստ պատշաճի նոր Միաբանից յաւելումը:

3. Եւ եթէ վանք մը բնաւ Միաբան չունի, բայց կարող է հետզհետէ ունենալ, երբ իր եկամուտը մասնաւոր հոգածութեամբ հետզհետէ բարգաւաճի, Կեդրոնական Վարչութիւնը նոյն վանուց պիտոյիցը չափ արժանաւոր Միաբաններ կ'որոշէ յարմար եկեղեցականներէ, և նոյն վանուց տեսչութիւնը անոնց կը յանձնէ. կամ 'ի սկզբան մէկ վանահօր կը յանձնէ, եթէ այնպէս պատշաճ դատէ. և անոր ձեռօք բարգաւաճեցնել կը հոգայ:

4. Իսկ այն վանքերը որ Միաբան պահելու չափ կարողութիւն և յարմարութիւն չունին, և չեն կրնար ունենալ, ուղղակի Գաւառական Վարչութեան տեսչութեան ներքև են, որք կը տնօրինեն արժանը հաւանութեամբ Կեդրոնական Վարչութեան։

5. Միաբանութեան Ընդհանուր ժողովոյ պաշտօնն է,

Ա. Ընտրել իւր Վանահայրը.

Բ. Ընտրել Տեղապահ մը, երբ վախճանի կամ հրաժարի Վանահայրը.

Գ. Ընտրել Տնօրէն խորհրդոյ անդամները. և ստորագրեալ հանրագրով Կեդր. Վարչութեան ներկայացնել 'ի վաւերացումն.

Դ. Քննել երբ Վանահօր և Տնօրէն խորհրդոյ մէջ անհամաձայնութիւն ծագի.

Ե. Վանուց ներքին և արտաքին կալուածոց և ամենայն ստացուածոց և հասութից հաշիւն առնել ամեն տարի, որոշեալ ժամանակի մէջ, և հաշուեցոյցը ստորագրելով ղրկել Կեդր. Վարչութեան.

Զ. Հսկել վանուց նիւթական, բարոյական և ուսումնական ընթացքին վրայ, և ամեն տարի տեղեկագրել Կեդր. Վարչութեան։

Է. Միաբան ըլլալու ընծայացուին արժանիքը քննել, և ըստ այնմ ընդունիլ զանի 'ի շարս Միաբանութեան։

Ը. Որոշել այնպիսի խնդիրները, զորս Վանահայրը և Տնօրէն խորհուրդը իրեն կը ներկայացնեն, զանոնք իրենց՝ ձեռնհասութենէն վեր համարելով։

6. Միաբանութիւնը իր ձեռնհասութենէն վեր խնդրոց համար կը դիմէ Կեդր. Վարչութեան։

Բ.

ՏՆՕՐԷՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7. Վանական Տնօրէն խորհուրդը կը բաղկանայ 3 էն 5 Միաբաններէ ։

8. Տնօրէն խորհրդոյ պաշտօնն է ․

Ա. Վանուց կալուածոց և ամենայն ստացուածոց և հասութից պահպանութեանը և բարգաւաճմանը հոգ տանիլ ։

Բ. Վանուց դպրոցին յառաջադիմութեանը և այլ հաստատութեանց պայծառութեանը ջանք և փոյթ ունենալ ։

Գ. Վանուց ներքին և արտաքին գործոց համար ըստ պիտոյից պաշտօնատարներ և Միաբանից համար սպասաւորներ կարգել, և անոնց վրայ հսկել ։ Այն յօդուածին ուժովը արգիլեալ է որ և է Միաբանի իրեն յատուկ սպասաւոր ունենալ ։

Դ. Երբ պաշտօնատար մը կամ սպասաւոր մը պարտազանց գտնուի, և անուղղայ մնայ ․ եթէ Միաբան է, Միաբանութեան Ընդհ. ժողովոյ առջեւ ամբաստանել. և եթէ Միաբան չէ՝ արձակել զանի իւր պաշտօնէն ։

Ե. Կեդր. Վարչութեան գիտութեամբը և Միաբանութեան Ընդհ. ժողովոյ հաւանութեամբը որոշեալ ծախքերն ընել ։

9. Տնօրէն խորհուրդը պարտական է վանուց կալուածոց և ամենայն հաստատութեանց կալուածագրերուն օրինակը յատուկ տումարի մը մէջ արձանագրել տալէն վերջը, անոնց մէկ օրինակն ալ Կեդր. Վարչութեան ղրկել ։

10. Որ և է վանական կալուած, որ վարձու կը տրը-

ուի, Տնօրէն խորհուրդը պարտական է ըստ օրինի դաշնագիր (քօնթրաթ) ունենալ վարձակալին հետ, մէկ տարուան և առ առաւելն երկու տարուան համար։ Երկու տարիէն աւելի միջոցով եթէ վարձու տալ հարկ ըլլայ. Կեդր. Վարչութեան հաւանութեանը պիտի դիմէ։ Նոյնպէս պիտի դիմէ՝ եթէ վարձակալին հետ նորոգութեան կամ շինութեան և այլ տեսակ սովորականէ դուրս դաշնագիր մ՚ընելու պէտքը տեսնուի։

11. Տնօրէն խորհուրդը որ և է գնումն և վաճառումն չի կրնար ընել, մինչեւ որ կանխաւ Կեդր. Վարչութեան հաւանութիւնը չառնու։

Առեւտրական պարագայի մէջ կրնայ գնել վանուց շահաւոր երեւցած կալուած կամ հող եւայլն. և անմիջապէս ծանուցանել Կեդր. Վարչութեան. բայց որ և է շարժական և անշարժ ստացուածք չի կրնար վաճառել առանց Կեդր. Վարչութեան հաւանութիւնն առնելու կանխաւ։

12. Տնօրէն խորհուրդը դրամական փոխառութիւն և փոխատուութիւն չի կրնար ընել, մինչեւ որ Կեդր. Վարչութեան հաւանութիւնը չառնու։ Եթէ ընդհակառակն վարուի, իր անդամոց անձնական պարտքը պիտի համարուի։

13. Վանական ամենայն փոխառութեան և այլ գոյացած պարտուց համար տրուած պարտագիր (սէնէտ)՝ Վանահօր և Տնօրէն խորհրդոյ անդամոց ամենուն կամ մեծագոյն մասին ստորագրութիւնը պիտի կրէ։

14. Տնօրէն խորհուրդը կ՚որոշէ վանուց մէջ կամ դուրսը գտնուած վանական ստացուածոց վերաբերեալ նորոգութիւնները և շինութիւնները, բայց կանխաւ հաճութիւն առնելով Միաբանութեան Ընդհ. Ժողովէն, և անոր միջոցաւ Կեդր. Վարչութենէն. ՚ի բաց առեալ այն մանր մունր նորոգութիւնները կամ շինութիւնները, ո-

ընկք ոչ մխիթարութեան պէտք ունին և ոչ ալ վանուց մնացեալներին ընթացիկ միջակին խոչընդոտ կ'լլան ըլլալ ։

15. Վանուց առաւանն եղած կտակները Տնօրէն խոր-հուրդը կը հաստատէ, և Վանահօր կոնդակը կը վաւե-րացնէ զանոնք. և ապա Կեդր. Վարչութեան կը ծա-նուցուին ։

Եթէ միաբան մը ոչ յանուն իւր վանուց՝ այլ յանուն այլոց կտակ ըրած ըլլայ, անվաւեր պիտի համարուի, վասն զի իւրաքանչիւր Միաբանի գոյքը և ստացուածքը իր վանուցը կը պատկանի յետ մահուան նորա ։ Իսկ իր հայրենի ժառանգութիւնը, եթէ արդէն ծանուցեալ է, ըստ հաճոյս իւր կրնայ տնօրինել ։

16. Ամեն վանք՝ դպրոց, թանգարան, տպարան և այլ ազգօգուտ հաստատութիւններ պիտի ունենան իրենց կարողութեան չափովը. բայց գոնէ դպրոց պիտի ունե-նան՝ առ նուազն 10 աշակերտի համար, եթէ վանուց նիւթական միջակը աւելի աշակերտ պահելու անկարող ըլլալը ստուգուի ։

17. Վանական դպրոցի աշակերտ կ'ընդունուին նոյն առաջնորդական վիճակին քաղաքներէն և գիւղերէն ընտ-րանօք, ընդունելի աշակերտաց թուոյն գոնէ կէսը, և միւս կէսը ուրիշ գաւառներէ կրնայ ընդունուիլ. մանա-ւանդ երբ եթէ մերձակայ առաջնորդական վիճակ մ'իր մէջ վանք չունենայ, նոյն վանքը պարտական է իր ըն-դունելի աշակերտաց կէսը այն առաջնորդական վիճակէն ալ ընդունիլ ։

18. Աշակերտի ընդունելութեան մասին ընտրու-թիւն ընելը Վանահօր և Տնօրէն խորհրդին գործն է ։ Ընդունելի աշակերտը գտնուած տեղւոյն մէջ ամենէն յաջողակը պիտի ըլլայ, ուսման ընդունակ, առողջ կազ-մուածքի տէր և Ազգին խնամոցն արժանի և կարօտ ։

19. Վանական դպրոցները միայն ժառանգաւոր կամ

վարդապետներ հասցնելու պիտի չի ծառայեն, այլեւ վարժապետ և քահանայ։ Ուստի հասուն աշակերտներէն անոնք որ կուսակրօնութիւն կ'ուխտեն յօժարակամ, և ուսուցիչներէն ու Միաբանութենէն ալ իրենց վարուց և բարուց համար վկայութիւն կ'ընդունին, արժանի կ'ըլլան վարդապետական կոչման, և Միաբանութեան ստորագրեալ հանրագրովը ձեռնադրութեան հրաման կը խնդրուի Կեդր. Վարչութենէն։

20. Իսկ անոնք որ կուսակրօնութիւն չեն ուխտեր, կամ ուսուցիչներէն և Միաբանութենէն անյարմար կը դատուին, իրենց ծնած տեղւոյն մէջ վարժապետելու կամ քահանայանալու պաշտօնը կ'ընդունին, և նոյն վանուց բարոյական պաշտպանութիւնը կը վայելեն։

21. Տնօրէն խորհուրդը տեսչութիւն կ'ընէ իր վանուց մէջ հաստատեալ դպրոցին, տպարանին, Թանգարանին և հիւանդանոցին և այլոց հաստատութեանց՝ եթէ կան, ըստ հրահանգի Կեդր. Վարչութեան. կամ իր կողմէն յատուկ տեսչի կը յանձնէ զանոնք, իրեն համարատու ըլլալու պայմանաւ։

22. Տնօրէն խորհուրդը կ'ընէ նաեւ վանուց մատակարարութիւնը, կամ յատուկ մատակարարի կը յանձնէ իրեն համարատու լինելու պայմանաւ. բայց կարգեալ մատակարարը պիտի ծանուցանէ Կեդր. Վարչութեան։

23. Տնօրէն խորհուրդը յարաբերութիւն ունի նաեւ այն Գաւառական Վարչութեան հետ իր վանական գործոց համար, որոնց տնօրինութիւնը նոյն տեղւոյ կառավարութեան կը վերաբերի։

24. Տնօրէն խորհրդոյ պաշտօնը 2 տարի կը տեւէ և վերընտրելի է։

Գ.

ՎԱՆԱՀԱՅՐ

25. Վանահայրը երբ վախճանի կամ հրաժարի, Միաբանութիւնը անմիջապէս առժամանակեայ Տեղապահ մի ընտրելով, կը ծանուցանէ Կեդր. Վարչութեան։

26. Կեդր. Վարչութիւնը նոր Վանահօր ընտրութեան հրահանգը կու տայ, և վանական Միաբանութիւնը Ընդհ. Ժողով գումարելով, ընտրելեաց ցանկ կը պատրաստէ և կը խրկէ Կեդր. Վարչութեան։ Այս ցանկը առ նուազն 3 անուն պիտի պարունակէ։

27. Կեդր. Վարչութիւնը ներկայացած ցանկը սրբագրելու իրաւունք ունի. և եթէ ամենքն ալ անարժան են, և գէթ 2 անձ չի գտնուիր արժանի, պատճառաբանութեամբը ետ կը ղրկէ ցանկը, նոր մը պատրաստելու համար։

28. Սրբագրեալ ցանկին վրայ Միաբանութիւնը գաղտնի կը քուէարկէ, և կ'ընտրէ Վանահայրը բացարձակ առաւելութեամբ քուէից. և Միաբանութեան տեղեկագրով կը ղրկուի Կեդր. Վարչութեան, որ Պատրիարքական կոնդակաւ կը հաստատէ։

29. Վանահայրը նախագահ է Միաբանութեան Ընդհ. Ժողովոյ և Տնօրէն խորհրդոյ, և անոնց գործադիր իշխանութիւնը կը վարէ, և յարաբերութեանց միջնորդն է։

Իր պարտաւորութիւնն է ազգային Սահմանադրութեան տրամադրութեանցը և Կեդր. Վարչութենէն սահմանեալ օրինաց և հրահանգաց համեմատ վանուց տեսչութիւնը վարել, և իր վանուց ներքին կանոնագրին անթերի գործադրութեանը հսկել։

30. Վանահայրը պարտական է վանուց գործերը Տնօ-

րէն խորհրդին և կամ Միաբանութեան Ընդհ. ժողովին դնել, և անոնց որոշմանը համեմատ գործադրել ։

31. Առ Կեդր. Վարչութիւնն ուղղեալ ամենայն գըրութիւն պէտք է որ Վանահօր և Տնօրէն խորհրդոյ դիւանի ստորագրութիւնը կրեն ։

32. Եթէ Վանահօր և Միաբանութեան մէջ անհամաձայնութիւն ծագի, Կեդր. Վարչութեան պիտի դիմեն ։

33. Վանահայրն իրաւունք ունի վանական Միաբան մը կամ ուրիշ պաշտօնեայ մը ուղղութեան հրաւիրել. և անուղղայներուն համար Տնօրէն խորհրդին դիմել, եթէ միաբան չեղող պաշտօնեայ է. և Միաբանութեան Ընդհ. ժողովին դիմել, եթէ Միաբան է ։

34. Վանահօր և վանական Տնօրէն խորհրդոյ անմիջական հսկողութեան ներքեւ է վանուց սնտուկը. և Վանահայրը առանց Տնօրէն խորհրդոյ գիտութեան ծախք չի կրնար ընել ։

35. Վանական ուխտն է հաւասար եղբայրութիւն, յօրում խտրութիւն չըլլար. ուստի պէտք է որ Միաբան եղբարց բոլոր պէտքերը հասարակաց գանձանակէն, այն է վանաց սնտուկէն հոգացուի արժանապէս և ըստ պահանջելոյ հարկին ։

36. Թէեւ վանահայրութիւնը առաջնորդութենէ բաժանելը թէ՛ Ազգին և թէ՛ վանօրէից օգտակար ըլլալը նկատուած է. բայց առ այժմ վանահայրութեան հետ միացած առաջնորդութիւններն եթէ այնպէս մնան, այն ատեն Առաջնորդ Վանահայրը երբ ամբաստանուի իր Գաւառական ժողովէն, և անոր փոփոխութիւնն ալ վճռուի Կեդր. Վարչութենէն, Առաջնորդ Վանահայրը կը դադրի առաջնորդութենէն՝ բայց ոչ վանահայրութենէն, եթէ եկեղեցական յանցանաց ներքեւ ինկած չէ կամ նոյն վանուց Միաբանութենէն ալ ամբաստանուած ու իր պաշտօնանկութիւնը վճռուած չէ ։

37. Վանահայր մը կ՚ամբաստանուի վանական Տնօրէն խորհրդէն կամ Միաբանութեան Ընդհ. ժողովէն, և կամ իր գաւառին Վարչութենէն։

Ամբաստանողը կամ բողոքողը Կեդր. Վարչութեան կը ծանուցանէ իր ամբաստանութիւնը կամ բողոքը։

38. Կեդր. Վարչութիւնը նախ բացատրութիւն կը պահանջէ. և երբ գրաւոր հաղորդակցութիւնք չի բաւականան խնդիրը պարզելու և լուծելու, Կեդր. Վարչութիւնը քննիչ կը ղրկէ նոյն վանքը. և անոր տեղեկագրին վրայ իր վճիռը կու տայ։

39. Եթէ քննութեան արդիւնքը Միաբանութեան աննպաստ ըլլայ, Կեդր. Վարչութիւնը ամբաստանողաց պարագլուխները կը հեռացնէ նոյն վանքէն առ ժամանակ մի կամ իսպառ՝ ըստ ծանրութեան ամբաստանութեան։ Իսկ եթէ Վանահօր աննպաստ ըլլայ, Վանահայրը առ ժամանակ մի կամ իսպառ կը հեռացնէ նոյն վանքէն, ըստ ծանրութեան յանցանացն։ Այս պարագային մէջ Միաբանութիւնը առժամանակեայ Տեղապահ մը կը կարգէ. և կամ եթէ Վանահայրը իսպառ պաշտօնանկութեան վճիռ ընդունած է Կեդր. Վարչութեան որոշմամբը, Նոր Վանահօր մի ընտրութեան կը ձեռնարկէ։

40. Եթէ Միաբանութիւնը Տեղապահի ընտրութիւնը անմիջապէս չի կատարէ, Կեդր. Վարչութիւնը զայն կը կարգէ։ Նոյնպէս եթէ Տնօրէն խորհուրդը իր շրջանը լրացնելով՝ դադրի պաշտօնէ, կամ ժամանակէ յառաջ հրաժարի, և Միաբանութիւնը չուզէ կամ չի կրնայ Նոր Տնօրէն խորհուրդ մ՚ընտրել, Կեդր. Վարչութիւնը զայն կ՚ընտրէ Միաբանութեան մէջէն։

Գին 2 ղուրուշ
Սեպհականութիւն Կեդր. սնտուկին